

միմիսայն այն նպատակով որ մեր ազգային շարժումը, որուն համար ի թիւնց անհատական ճիղը անողակի կերպով լրացուցիչ մը եղած է յաճախ, առելի ունենայ այսուհետեւ աւելի ընդապահ, աւելի ճարարօրեն հաշուուած, աւելի նզոր եւ արդիւնաբար կիրառով մը, հայ մոլոր վորորդն իր զահճներուն դիմ՝ պաշտպանիու զորդին մէջ աւելի լուրջ, զբական, առեական ուժ մը ցոյց տալու հասնի:

Յեւ պայմանական մարմիններու միութիւնը, կամ գոնէ համերաշ գործակցութիւնը, անհըսրածեց է ուրեմն նոյն իսկ լազափիսական գործին բարձրագոյն շահերուն տեսակէտով իւսի, և կ կրիւնեմ, որ հայ լեզափութիւններ մեծագոյն ինչունդուս իր նորքին իւսի երկպատկութիւններին են եղած. միութեամբ պիտի շաղրին կծու վէճերը, փոխազարձ զրպարտութիւնները, որոյ մեր այլ եւ այլ լեզափոխական կուսակցութիւնները իրար տկարացնել ջանացած են սկիրբէն ի վեր. միութիւնը պիտի առաջնորդչ մեր յեզափոխականները՝ աւելի շրջահանցութիւն, աւելի խոհմութիւն դնելու իրենց գործունէութեանը թէ. եւ ասկից զատ, միութիւնը մեզի համակրող տարարութեանը առջեւ. մեր յեզին մէջ համերաշխութեան ողիին բոլորին բացակայ չըլլալուն ապացոյցը տարով, մեր ցեղին պատի բռնը եւեւութ մը պիտի ըլլայ եւ իր ներքին զտառթիւններէն ինաւած, թուցած չը արած մեր ժողովովն ալ իրախոյ ու հաւատոք պիտի ներչնչէ:

Սակայն են ան հակառակներ որոնք զես կը մզեն մեծապէս գովիլի գտնելու վեր. չնչ կուսակցութեան առած բայրը, և փափաքելու որ այդ քայլը ապարդիւն չինայ:

Ա. ԶՈՂԱԿԱՆԱՆ

—*—

ՔԻՒՐՏԸ

—*—

Նար.

Այսպէս, գոնէ իմ ճանշած տեզեր, Քրդի եւ Հայու մէջ կար, բացի կենցաղավարական որոշ կապերէն, հոգեկցական խմոր մը եւս: Մեր մէջ ներկայացած «կրծնական անջրպետը» մզտասուն ովկէան մը լինելէ աւելի գարնանային հեղեղատի մը բնութիւնն ունէր, որու անմիտ աղմտիկ եւ պղասոր կրծնակներու մէջ, աւա՛ղ, թշնամինչ վարանած միշտ եւ անզագար ձուկ որսաւ:

Բայց ի՞նչ, վերջերս թշնամին իր խարգախ մէջոցներով մեր այս բարեկամական կասերը գրեթէ ամբողջապէս խած է առաջարկութիւնը:

ասամիճան խորոթեան անգունդ մը բացած էր մեր մէջ: Քիւրտը երինային պատուհաս մը եղած էր Հայուն եւ մեր քիւրտը զբացիներու աջակցութիւնը վայելող հօրկերու ընտանիքը հաւածուած՝ ստարութեան մէջ հացի պատուաներ կը մուրարա:

* *

1894-95ի ձմեռն էր: Հինգ տարուայ պանդիւ տութենէ մը յետոյ բազդ էր ու ունեցեր գառնալ ծնողաց գիրկը, մեր զաղթավայրը Պուլանը դաւառին մէջ: Սասնոյ աղլուտաբեր դէպէն անցեր էր եւ այն արմանաց շտեմարան գաւառը իշտուած էր զաւըցիր (Պուլանզգիները Սասունցինքը զաւցիր կը կոչին) տէրբէտէր ելած ընտանիքներով: և եղենագործութեան արհաւերքն անցած էր ու կը ամբոր ժամանակաւոր իազարութիւն մը: Թուրք կառավարութիւնը իր նենգ քաղաքականութեամբ «Արզարաթեան հետախոյզ» ուղիմ մը միթակնելու եւ Ալբարարութեան» ձայնն երկայութեան թանձր մասիւութիւն մէջ խիզգելու համար, Քիւրտին ներշնչած աւարառութեան եւ արիւնարբութեան եռանը մեզացուցած էր: Իր յատուկ երախագիտութեամբն ու զարկած էր Կարնոյ ծանօթ Միր-Ալայը Հասանան եւ Հայտարան քաջամարտիկ «աշշիրաթաներուն մէջ, վարձատրելու զանոնք, իրենց մասուցած հայաշինջ մնեց ծառայութեանը համար: Մարզապանութենէ զատ, ինչ չարիք որ Թիւրքն արդ ցեղերու միջոցաւ հասու զամ էր Հայուն. Միր-Ալային հաւատարիմ զինուորները պատճառած էին Քիւրտերուն: Աւարի, կզոպուտի պատաւու ապաւու ապաւութեան այնպիսի գործնական զատ մը տուած ու բրաննին այց քաղցրութիւններով այնպէս մը համեմած էին, որ զուար թէ կենաքի մէջ մոցուէր: Պողը զողէն գողացեր եւ յափշամկողը յափշամկոցին յափշամկեր էր, իր առաւել ճարպիկութեան համեմատ: Քրիցին կը հարցուէր թէ ինչպէս տարաւ այս ամէն շարիքները, ի՞նչպէս կրցաւ հանգուրմէլ այս անպատճութեան, եւ ան կը պատասխանէր թէ «իր պաշտպան, իր հայր ճանշցածն էր իրեն չարիք պատճառողը, ինքը անզօր է անոր առաջ, եւ իր ձայնն անլանի ուրիշներուն: » Եւ Թուրքը այս բոլորը կընէր, իրեւ թէ իր հիւ հպատակ հայու վնասները դարձանելու համար: Թէ՛ ինչ բարեիշուներու բարեիշուներու բաժնութեանը բարեած աւարց Հայուն անլանի ուրիշներուն:

A.R.A.R.®

վրայ : այդ արդէն կարելի է զուշակել, ասկայն աւելորդ չեմ համարիր, իրին, կրկնութիւն, տեսած պատմել : Կանիմեմ ըսել միայն որ եթէ նոյն իսկ ծայրայիղ օրինաւորութիւնամբ բաժանումը անգիտ ունենար, Հայոց պիտի զժկամակեր, պիտի զժուարանար մասնակիցիլ այդ աշխակառոցին խաղին :

Դրամեն եւ զրպուց մասին տեղեկութիւն մը չեմ իրնար տալ, որովհետեւ հակառակ անըն շլացուցիչ փայինն եւ շառաւուն հնականութեան, ոչ չնշարուեցաւ եւ ոչ ալ ձայնը եւլաւ : Իսկ երեխարներն ու նմոյները, առասպեկտական թիւիրով զարուց անհետացեր էին արդէն : Սնացեր էին միայն յամբաքայլ տաւարներու նախիրներ : Ահա վերջիններս պիտի բաժնուէին Հայոց վրայ :

Տերը ոյն քաղաքական եւ զինուորական պետքը ժողովներ գումարելով կը խորէնին բաժանման արդիւնքի եւ եղանակի վրայ : Առաջին հարցը իր անմիջական լուծումը զտաւ .— չյանձնել Հայոց, պիտի կորոնցնէր համեն պատառը Երկրորդն ալ չվրիպեցաւ անոնց ինրադիտունուն, որովհեն ծախել եւ անզ թիւնելունել Հայոց մէկ կարեւոր ընթացք, հարգը, թէ իսկապէս հայ ժողովրդի այս թնըը որքան թէթեւցաւ ատով, յիտոյ կը տեսնենք. կեսեւինք վաշառնէից եռանդուն գործունէութիւն : Մոտ մէկ շարաթ թաթախուած փոշոտ ինքիսնէներու մէջ, «ասածանելի» աշխատութիւնէ մը յետոյ, հարկերու համամատ(!) թղթերու վրայ բաժնեցնեցին զիւղացիներու մէջ ու յետոյ աճուրդի հանեցին, թէ էպէտեւ ձմեռ լինելով թափառիկներ չկային, բայց այս զորդեան հանդոյցն ալ վազուց լուծումը զտած էր Գատարէն եւ զայմագամէն պիսեալ մինչեւ յետին պաշտօնեան «թէծիրներդարձ» չնեցին(!) ցրտէն եւ իրենց առուր առանիքերն ոնոպարձ անասունները : Ու թուրք պաշտօնեան հայրական «յատուկ հոգածութեամբ» մը, այս ամէն տաժանիլ այլասութեիններն առանձին ըրաւ, առանց Հայոց («ձանձրոյթ») պատճառելու, առանց զանոնք մասնակից ընելու աշխատութեանց :

Քուրին ու Հայէլ, հանդիսատես թուրքի այս եկեղեցքակ-կասակերգական խաղին, ափ ի թիւրան կը զժուարանային զուշակել թագուն նպատակը և ւ ասկայն ինչպէս ըստ եմ, թուրքը այսպէսով համբան կը հորդէր, կը յարգարէր «արգարութեան հնատառութեան» մը, որ իր մոգական լապտերով պիտի առաջնորդուէր կը խամսանի այդ թիւրդանանի աշխատութեանը :

Դուէր, աւա՛զ, — Սամանոյ «Քննիչ Համաժողովն» էր, որ ճանապարհ ինկած էր գէպ ի Սուշ :

Յունուար հին Ս. Ծննդեան ձքագայոյցի երեկոյին, Յանձնամողովը հասաւ Հ. Հայարնակ զիւզը եւ Մկրտութեան առաւտուն անցաւ : Արածանիի Հայաստանի այդ Յորդանանի վրային : Գիւրացու յածուն մտքերուն ծանօթները կրնան երեւակայել թէ այս հազարամատի զուգագիպութքնները ինչ նոր կրով տու ին անոնց եւ գ'նչ քաղցր երազներու մէջ ընկզմեցուցին զանոնք : Վարդապետէն ու տիրացուն սկսած մինչեւ յետին գոենիկը մէկ-մէկ լւաւատես մարգարէ էին զարձեր ու խմբուած ախոռներու բազմաբոյր զիւրութեան մէջ, կը զուշակէին եւ կը հասաստէին թէ իրենց զիւրութեան թիւը — ժամանակը լրացած է եւ սպասուած «Մեսիա»ներն արդէն ուղարկուած են Գիւրթիան գաներ» էն իրենց փրկարար զերը կատարելու : Սյու Արածանին ուրի մի ժամանակ մկրտուած ու ազատուած էին «սատանայական զիւրութեանէն», որպէս թու իս այներու երամակ անոր մէջէն անցած ու ներմասկ զատան հօսեր զուրու եկած, այսօր Մեսիաներ ու չնորհարբ գալատեամբ նոյն Արածանու մէջէն պիտի անցնէին «սարգական սեւ լուծով եւ ազատութեան լուսեզէն թեւքը զցեցած» դուրս պիտի գային : Այլ «Քիւրատոս ծնաւ եւ յայտնեցաւ», աւետիսը, «Վարդան վիրածնաւ եւ յայտնեցաւ» ի փոխուած էր : Եւ բնութիւնը որ միշտ զուժարքը կամ աւետարեր հրեշտակ է եղած իր հարազատ որդի զիւղացուն, ինչպէս որ անցեալ պատուհասը նախադաշտուցած էր զիւաւոր աստղով մը, այժմ կուրար իր մէկ արտասովոր երեւոյթովն աւետել ապագայ բարութիւնը : Ու իրաւ, այդ զաշտային զատան, ուր միշտ կը տիւէր երկարատես ցրացունչ եղանակը, պայտ ագրուն ապակեցուցիչ կամիահասութիւն ու նեցու հոն : Դեռ յաւնուար ամսի մէջ սկսան փոփխակի անձրեներ, զարդնայային գաղջ զիւրութեան մը հաւ : Զիւնը կը սկսէր վիրենալ եւ տեղ առել աշնացանները իրենց կանաչագոյն ծերը կը ցուցնէին ու սպազայ առաւտութիւն մը կը խստանային : Այս ամէն բարեյածող երեւոյթիներու տակ փետրաթափ ժողովրդի յայը կ'ամրանար եւ քաղցր երազը հետպէսէ իրականութեան կը մօտենար : Գիւրացին այն կարծիքն ու հաստօքն ունէր որ Յանձնամողովը եկած էր ոչ թէ քննիչի պաշ-

տօնով . այլ մուկուանդ թուրք տարրի խոչընդունակութեաւ համար այդ կեղծ անուան տակ եկած էր «Հայութեան անկախութեան հիմունքը զնելու : Կը հաւատար որ ան պարի մնար այնուն պահպանելու ժողովուրդը մինչեւ «Հայկական Խշանառութեան» մը հասաւատուին , որ շատ երկար ժամանակի չէր կարուէր , յաջորդ գարնան բակ վարդերով պիտի պասկուէր : Հոգելմայլ տեսլելներու տիեզերքի մը մէջ էր թագուած զիւղացին : Կը լսէր , կը տեսնէր եւ կը ապահանչէր որ այդ ձեռնաւոյն եղանակին մէջ իսկ , արդէն ուստական բանակ մը սահմանը անցած , Կաթուին լըրան մէջ ժամանակին կը սպասէր : Կը հաստատէին որ այդ բանակին վաշտ մը այսինչ զիւեր Տ. Հայարնակ զիւղն է եկած . կանչած է զիւղին քահանան եւ առաջնորդ Հայու մը միջոցաւ յայտնած իրենց նսպասակն ու թիթեւ ընթրիք մը ընելի յանոյ կրկին լեռը . քալուած է : Միւս կողմէն ալ անզիւական եւ ֆրանսական անսակները մտած են Տիրուանակիրտ եւ հնտուատէները կը յառաջանան . Տամատեանն ալ խումբ մը ուսուասանցի կորիճներու զւուիք անցած Գրզուալերան մէջ է ըոյն քրած , իրենին երբեմն Մշոյ Սեւ լենոներ կ'անցնի , Պլընան-Շաբա (Բարձր-Ասր) կուզայ , Թուրքի զիւտառորութեան կը տեղեկանայ եւ ապա իր բնական ամբարտակներու մէջ կը քաշուիք : Եւ զես այսօրինակ անհամար նսխապատրաստութիւններ կը հաստատէր ժողովուրդը իր ազատութեան համար . Ու այս քաղցր սպասորութեան տակ պահպանիք աէրերը միխթարական նսմակներ կը զրէին իրենց պանդսակն . խորհրդաւոր նախադասութիւններ կը յառաջնէին իրենց յուսական գիւղուանքին ու վերաբանաւութիւններ կը մնար անդունք անդունքութիւններ կը մուտքագրի կը մուտքագրի մը հնկողութեան ներքին առնուը : Պոլսոյ ազգեցիկ թուրքերուն կարծիքն այն է որ եւրոպական հնկողութիւնը լաւաղոյն է քան գործերու արդի վիճակն էնքանական ապագան եւ կը հըրաւիրէին վերաբանաւ եւ արօրի մանը ձեռք առնել : Խոսապանիմ որ ես ալ շփացած տիւ

բող ընդհանուր իրարանցումէն՝ հետեւեալ խորհրդաւոր նամակը զրեցի կ . Պոլսոյ զանուող մէկ բարեկամիս : կամենալով նկարագրել երկրին զրութիւնը : —

Ալզնիւ բարեկամ . . . այս տարի հոս կը տիրէ անսովոր եղանակ մը : Քրդական առածը այս երկրին համար ալ կը կատարուի՝ «տեհէ քեանուն , բօմպէրէ խօ տա սոսուն ու պէյսուն» (յունուարի տասին , արեւը դարձաւ զէպ ի սոսնի ու պէյսուն) : Իրաւ որ այս ընթացքով քանի մը օրէն , մեր երկիրը «ասուն» ու «պէյսուն» ծաղիկներով ծածկուած կարելի է տեսնել : Հարկ չկայ աւելցնել որ այս վազաթասամ ծաղիկներուն անմիջապէս կը յաջորդն մանուշակն ու վարդը , ապա հաճելի «անթառամը» : Ենանքերը ծալու են արդէն եւ մարզ կրնայ այժմէն անոնց մոյզ-կապոյս դոյնի մէջ կրցան ապագայ բարօրութիւնը : Մակցուցիչ սովը թէեւ զես կը տիրապեսէ , բայց այդ ուշնի , չկրնայ զիւտեցնել ժողովրդին ։ Նայել լիութիւն խոստացող ցանքին , ան աւելի եւ աւելի կը զօրանայ ծանրացող պատուհասին գէմի Մեր Տիրոջ խօսքն ալ պէտք է կատարուի՝ «Ո՞չ միայն հացիւ կեցցէ մարդ այլ եւ բանիւն Աստծոյն : Աստուծոյ «քանոներէն մին ալ Պոյսն է : Վաղուան բարեկեցութեան յուսով է որ կը մնանի այժմ ժողովուրդը : Մենք շատ հանգիստ ենք , չնորդիւ մեր ամենողորմ (??!) կայսեր՝ կատարեալ անդորրութիւն կը տիրէ ու Թէ բարեկամս ինչքան բան հասկցաւ նամակէս , ինձ անյայտ կը մնար . զառնամ թուրք պաշտօնէից եռանդուն զսրծութեան որուն ականատես եմ եղած :

ԼՕԾԱԿ

(Եարունակելի)

ԳԵՐՁԻՒՆ ԼՈՒՐ

«Ճյույք նիւգ» կ . Պոլսոյ թզթակիցը կը հեռացրէ 20 անդամ . թուականով . . . Պոլսոյ մէջ լուր կը պարտի որ Ֆրանսա զիմուններ կ'ընէ Պետութիւններուն , որպէս զի տաճկական եկեւ մուաքք միջազգային յանձնախումբի մը հնկողութեան ներքին առնուը : Պոլսոյ ազգեցիկ թուրքերուն կարծիքն այն է որ եւրոպական հնկողութիւնը լաւաղոյն է քան գործերու արդի վիճակը : Եռուպացիք կը մտածեն թէ ատի շատ լաւ բան մը կ'ըլլայ ծանձկաստանի համար :